

ՄԻՈՒՆԻ ԼՈՒՍԱՔԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. — ԱՍՏՈՒԱԾԻՍԱՍՏՈՒԹԻՒՆ

եի

2. — ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Պ. Զ. Յ. Սուրբաբայանն կը հարցնէ.

- 1. — Ի՞նչ է Ասուածիմասութիւն (Theosophy)։
- 2. — Ի՞նչ է Քրիստոնեական Գիտութիւն (Christian Science)։ Եւ ի՞նչ է, կամ պէ՞տք է լինի վերաբերումը մեր եկեղեցւոյ եւ ժողովուրդի հանդէպ այս աղանդաւորներին։

1. — Աստուածիմաստութիւնը կրօնական իմաստասիրական հայեցողութիւն մըն է, եւ անոր հետեւորդներուն աւստութեամբ՝ նաև գիտութիւն մը, որ կը յայտարարէ թէ մարդ կրնայ իբրև փորձառական իրողութիւններ գիտնալ մարդկային հոգիի, կեանքի, մահուան եւ յառաջդիմութեան վերաբերեալ խորհուրդները։ Անոր ծագումը նախաքրիստոնէական է։ Իր ամենամեծ զարգացումը ստացած է Հնդկաստանի մէջ։ Հնդիկ կրօնական իմաստասիրական գրականութեան ամէնէն յարգի օրտաղրութիւններէն Ուպանիշայներու վարդապետութիւնը աստուածիմաստական է։ Իսկ նոր-պղատոնական իմաստասէր Ամմոնիոս Սակկոս մեր թուականի երրորդ դարուն, Աղեքսանդրիոյ մէջ հիմնեց Ընտրողական Աստուածիմաստական Դպրոցը եւ առաջին անգամ գործածեց Աստուածիմաստ բառը յունարէն լեզուով։

Արդի աստուածիմաստութիւնը սակայն բուն հին արեւելեանը չէ, այլ՝ անոր եւրոպականացած մէկ ձևը։ Ներկայ աստուածիմաստական ընկերութիւնը հիմնուեցաւ Նիւ Եորքի մէջ 1875 ին։ Երկու հոգի մասնաւորաբար աշխատեցան այդ ուղղութեամբ, Տիկ. Զ. Պ. Բլաւատսքի, սուս մը, եւ ամերիկացի Զ. Ս. Օլկոտ։ Անոր նշանաբանն է «Ճշմարտութենէն վեր կրօնք չկայ»։ Այս շարժումին սկզբնաւորութիւնը սակայն, վերև յիշուած երկու անձերուն ձեռքով չէր որ տեղի ունեցաւ, այլ՝ Տիկ. Բլաւատսքիի Հիմարայեան Ուսու-

ցիչներուն շնորհիւ։ Ընկերութեան կեդրոնը կը գտնուի Ատտարի մէջ, Մատրասի մօտ։ Այժմու նախագահն է Տիկ. Աննի Բեսանտ։ Աստուածիմաստներու ընկերութիւնը 1924-ին մասնաճիւղեր ունէր աւելի քան 50 կրկիրներու մէջ եւ մօտ 40000 անդամներ կը համբէր։ Ատկէ դատ ունի նաև միլիոնաւոր համակիրներ։

Ընկերակցութեան երեք գլխաւոր նըպատակներուն առաջինն է. «Մարդկային Տիեզերական Եղբայրակցութեան կարիք մը կազմել, առանց ցեղի, դասանանքի, սեռի, դասակարգի կամ գոյնի խըտբութեան»։ Երկրորդ. «Քաջալերել բազմազան կրօններու, իմաստասիրութեան եւ գիտութեան սերտումը»։ Եւ երրորդ. «Հետազօտել բնութեան չբացատրուած օրէնքները, եւ մարդուն մէջ թաքնուած զօրութիւնները»։ Այս վերջինը սովորաբար կ'ըսուի ծածկագիտութիւն (occultism)։ Իւրօրօքանչիւր անգամէ կը պահանջուի որ իր լման հաւատարմութիւնը յայտարարէ ընկերութեան առաջին նպատակին։

Ընկերութեան անդամակցութիւնը ոչ մէկուն ազատութիւնը կը քնջէ սակայն, ո՛չ մէկ պարտք կը դնէ որ մէկը հաւատայ աստուածիմաստական վարդապետութեանց, ոչ մէկը կ'օտարացնէ իր սեփական կրօնքէն, կամ իր ազատ խորհուրդներէն, այլ կը միացնէ բոլորը մէկ բարոյական կապով, որ է մարդկային սեռին միութեան ու համբարաշխութեան գաղափարը։

Աստուածիմաստութեան գլխաւոր վարդապետութիւններէն մին է վերմարմնացումը (reincarnation), այսինքն, հոգիի մը վերստին ծնիլը յաջորդական մարմիններ առնելով։ Այս հաւատալիքը շատ հին է հնդիկներու մէջ։ Յոյն իմաստասէրներէն ոմանք եւս ուսուցած են զայն։ Վերմարմնացումը անհրաժեշտ է ըստ իրենց, որպէսզի մարդուն հոգին հետզհետէ մաքրուի, սրբուի եւ միանայ Տիեզերական Ողիին հետ։ Այս վարդապետութեան կը վերազրուի մեծ արժէք մը տեսական եւ գործնական բարոյականութեան մէջ, Վերմարմնացումը կրնանք նկատել արդիւնքը Քարոնայի օրէնքին։ Քարմայ տառական իմաստով կը նըշանակէ «գործ»։ Մարդ իր գործերուն հետեանքը կը կրէ անպատճառ իր ներկայ

կամ հետազայ կեանքին ընթացքին: Ուստի մէկը որքան նուազ չարիք գործէ այնքան քիչ քարմայ կ'ունենայ և այնքան կարճ ժամանակէն կրնայ իր հոգին աղնուացնել և յաջողիլ հասնելու մեծ միութեան, Նիրվանայի: Քարմայի այս վարդապետութիւնը հակադրութիւնն է ճակատագրականութեան, որ բարոյական ճիշդը ջլատող ահաւոր ըմբռնում մըն է:

Աստուածիմաստները պէտք է զգուշանան փնտսելէ ունէ ապրող էակի, վասն զի նոյն կեանքն է որ կ'ապրի մարդէն սկսեալ մինչև յեփն բզէզին մէջ:

Ծէսեր և արարողութիւններ աւելորդ են աստուածիմաստի մը համար. կարեորը ճշմարտութեան զիտութիւնն ու ատոր համաձայն ապրուած կեանքն է:

2.— Քրիստոնէական Գիտութիւնը աստուածիմաստական և արատարութեան վարդապետութիւն մըն է, որ Ամերիկայի մէջ սկիզբ առաւ շուրջ 1866ին, Տիկ. Մարի Բ. Գ. Էդդիի (Mrs. Mary Baker Glover Eddy) միջոցաւ, և ներկայիս 100,000 է աւելի հետևողներ ունի Միացեալ Նահանգներու և եւրոպական երկիրներու մէջ: Տիկ. Էդդի 1867 ին հրապարակ իջաւ իրբև մտքի ոյժով բժշկող մը: Իր ուսուցումը կը հիմնէր սուրբ գրքի և սա սկզբունքներուն վրայ թէ մարդուն իսկական բնութիւնը հոգեւոր է, և թէ Աստուծոյ Հոգին Սէր և Բարութիւն ըլլալով բարոյական և մարմնական չարիքը հակառակ են այն Հոգիին որ կար Յիսուս Քրիստոսի մէջ: Մէկ Միտք, մէկ Աստուած, մէկ Քրիստոս միայն կայ և ոչինչ իրական է բայց Միտքը: Նիւթ և հիւանդութիւն ենթակայական թիւր զիճակներ են, ցնորքներ, որոնք կրնան վտարուիլ Աստուծոյ և Քրիստոսի ճշմարիտ գիտութեան մտային գործողութեամբը, կամ Քրիստոնէական Գիտութեամբ: Սովորական բժշկական զիտութիւնը.— զեղեր գործածելով և այլն,— անյարմար է, հետեւաբար հոգեւոր բուժումն է միակ դարմանը այն բանին որ իրապէս մտային վրէպ մըն է: Յիւսու ինքը բժշկեց այդ միջոցով, որ, հետեւաբար, բնական էր և ոչ թէ հրաշալի, և հաւաստեց որ իրեն հաւատացողներն ալ կարող պիտի ըլլան նման բուժական գործեր կատարելու:

Քրիստոնէական Գիտութեան Ընկերութիւն մը կազմուեցաւ 1876 ին: Հետզհետէ

ժողովարաններ հաստատուեցան այլեւայլ քաղաքներու մէջ: Տիկ. Էդդի հրատարակեց քանի մը գրքեր, որոնք բազմաթիւ տպագրութեանց արժանացան, (Տես Enc-Brit. XI. ed. յօդուած Christian Science, որմէ քաղուած են վերոգրեալ ծանօթութիւնները):

Այս կարգի աղանդներու հանդէպ մեր Եկեղեցւոյ վերաբերումը որոշ է. զանոնք չի նկատեր իրբև ճշմարիտ միջոց հոգեւոր փրկութեան: Իսկ մեր ժողովուրդը շատ խոճեմ, վերապահ և հեռատես պէտք է ըլլայ ամէն կարգի հին ու նոր աղանդներու հանդէպ իր բռնելիք ընթացքին մէջ, և իր հոգին չյանձնէ իսկոյն ամէն ներկայացող նոր փրկչի: Մեր Փրկիչը մէկ է՝ Յիսուս Քրիստոս, և մեր Փրկութեան Մասեանը, Ս. Աւետարանը, կատարեալ էթէ միայն ջանանք ըմբռնելու զայն և սողորուինք անոր ոգիով:

Ոմանք թերևս շփում ունենալով այլազան աղանդներու հետևողներէն մէկուն կամ միւսին հետ կը հետաքրքրուին անոնց վարդապետութեամբ և կեանքով, այդպիսիներուն պարտքն է ի հարկէ զգոյշ ըլլալ և հետ մնալ անխորհուրդ ծայրայեղութիւններէ, նորելուկ և միակողմանի ուսուցումներու մոլեռանդ աղանդաւորներ գտանալէ: Պատշաճ ծանօթութիւն ունենալ մեզ չըջապատող ուսուցումներու մասին, կարեւոր է, և կրնայ օգտակար ըլլալ, և թէ փոխանակ մեզ հետացնելու մեր մայրենի Եկեղեցւոյ հարազատ գրկէն, կարենայ ցոյց տալ մեզի գերազանց գեղեցկութիւնը մեր աստուածապարզ և կրօնին: Հայ-Քրիստոնէին Փրկութեան Տապանը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին է:

Ն. Վ. Գ.

ԽՈՒՆՈՒՅԻ ԵՒ ԽՈՒՍԷ

Շատ մի խօսիմ, որովհետև շատխօսութեան ժամանակ միշտ կ'ստուի մի բան՝ որն ակնկալի չպիտի հր ստել:

*

Մի՛ որոնեմ ո՛չ մեծ ուրախութիւն, ոչ անխորոյ հանգստութիւն. քե՛ ստացիմեի և քե՛ երկրորդի ևսեւից ընկնելն արդիև չարչարանք և և խոչընդոտ հանգստութեան: